

- Ես Գր. Յովհաննէս Սալիթաղոս վանից մէծաւոր
ձեռամբ ի խովկ:

" " Ազգարիս Սոթօ Գրիոր մէծաւոր Քանայ
վանից ձեռամբ ի խովկ գրեցի:

" " Թօմաս որպէս ի վերոյ:

Տր. Աթանաս որպէս ի վերոյ:

Գր. Դոմինիկոս մէծաւոր Ապրկունեաց վանից
ընդունիմ որպէս ի վերոյ:

" Ալեքսաննա:

" Ամերոսիոս Ճահճեցի:

" Մատթէոս:

" Բեռնարդոս Բարութեցի:

Գալակ' մեր խուզարկութեանց բուն նպատակին ի գերեւ չելաւ. մեր յայսր. վասն զի քա-
ղուածյէն կը տեսնուի որ 1781 Լուսաւորչեան
Նըպայրութիւն մը Հաստատուեր է ինպաստ աշ-
քատաց Նախանշանակեալ Ա. Պետրոս Եկեղե-
ցցին մէջ, ուրեարգէն Հայ Կաթողիկէնները 1737էն
առաջ կ'ունենան Ա. Գրիգոր Լուսաւորչը խո-
րան մը, որ յանուն Նորին նույիբեալ Եղայրու-
թեան Հաստատուելէն ետքը աւելի եւս կը բա-
րձրադի, մանաւանդ թէ Վերջն թուականին
անոր առջեւ գիշեր ցորեկ կանթեղ վառելու
պայմանաւ “Եթի կտակ տիտղոսի 150 դա-
հեկանի գրամմագլուխ մը կապուած էր Հօճա
կարապետէն. կը բատնուին նաեւ մշտնչնաւոր
պատրագաց գրամմագլուխներ կապեալ 11 զա-
նազան Ազգային անձնիններէ 1702—1823,
որ են Մէքայէլ Ալա, Տէր Ցափոր Վարդապետ
Ղարապետներ. Ցափոր Ալա, Հօճա կարապետ,
Տէր Անտոն վարդապետ, Տիկին Առիքի հիլոց-
ւեան, Տիկին Մարիամ ու ուսուած Նահապետի
Համբարձուման կ. պղսեցի, Տիկին Կատարինէ
Խիւտավրեան կ. պղսեցի, Պօղոս Ալա որդի
Յակոպայ Քարաողպան, Տիկին Բէճինա դուստր
Գրիգորի Չոլիսանեան կ. պղսեցի, Տիկին Բէ-
ճինա Հիւրմիւտեան և. առուեցի:

Վերսիշեալ Լուսաւորչայ Խորանը այժմ
անհետացած է 1843ին Նկեղեցու ամբողջապէս
քարաշնչն վերացնութեամբը, Նախկին հետ քա-
րաշնչը 110 տարիէ ի վեր աննորդեկիլ դրածած
ըլլալով։ Առթիւս վերնատան վրայ, ըստ ակա-
նատես վկայութեան եերունի Հարց վանաց, կրկին
յարկ մ'եւս շնուած է Հայ Տիկնաց Համար,
ըստ օրում անոնց ստվորութիւնն էր այրեկէն
անտես ուսա և ենեկնեաւու մէջ։

Ասոնցմէ զատ դարձեալ Քաղուածոյէն
Կ'իմանանք որ 1674 էն ի վեր յաճախելու սկսեր

են դոմինիկեանց Եկեղեցին¹ Հայ Կաթողիկէ-
Ները, Պրուսացի Հ. Գրիգոր Կիրակոսանի Հայ-
ացի Քարոզող Ելքայրին Նորադարձները
որոն ճեռքովը մոտաշ գտեր է Կաթողիկէու-
թիւնը և, պալաց Հայ գաղութին մեջ: Վերջապէս
Հայերն այնքան ազդեցիկ եղեր են հանդէպ այս
Եկեղեցւց, որուն կէսը սեփականելու յաջողեր
են, հետեւաբար ամէն տէրունական տօները տօ-
մարի տարբերութեամբ կրկնեն անդամ կը կա-
տարուին Եղիք, եւ մեծագորդ Հանդիսին Ա
Գրիգոր Լուսաւորչայ եւ Վարդապահի ազգային
տանիւը, որ Հասարակօրեն կը Հանդիպին Եկե-
ղեց առաջն Կարգի զարդարուած օրերու
Մարմար եւ Արեստ տօնին առթիւ: Այս միջակի
կը շարունակի մինչւ 1830, որուն միշտ Հայ
Կաթողիկէերն ալ ինքնուրոյն Հասարակութիւն
կը մանցուին Օսմաննեան Կառավարութենէ եւ
առանձնն Եկեղեցներ Կունենան:

Հ. ԽԱՑԱԿ ՄՐԱՊԵԱՆ
Միաբան Անտոնիան:



ԿԻՒՐԻՈՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎՐԱՅ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ-ՎՐԱԿԱՆ ՅՈՒՐԱԲԵՐԴԻ ԹՎԵԱՆՑ ԽՈԹՆԵՐՈՐԴ ԳԵՐՈՒ ՄԵԶ

Հառասնամեայ շրիմ Հայոց եկեղ. Պատմոթեական
574-610:

(Հայութեալին է Արքան)

Ավ-ընու Բայ-աւս-նեն երցը ե- իւ Աբրին օքեռը.

Ի՞նչ գործնական ազդեցութիւն ունեցաւ
Ալբանիան Ընթացքականը հայ որպես գիտական
փայտ պատճենէց որ եւ ից ուղարման, ատելա-
թիւն դէպի Արացիանիւր, և տրուած հրաշակ-
ներու համաձայն ընթացան հայք այսուհետեւ,

Ա Այս ժամանակ Գրողինեանց Ա. Վարդառ եկեղեց-
ցին մատուց մէկ վարնք ապահանառ ենք առաջ ։ Վար-
դառը 1680 թ Հոգուած ամեն դաշտուն էր իրենց պարզ և ինք-
ցին, և վաճառառունը չնործեալ ըշիկաց պարտեզը մա-
սն Արքայի Հայութ Ազարաւած է կես-
արքացը եկեղեցի Տ. Յ. ապա 1843ին ալ պարուած առ
բոլորակեա բարուէն (Latitudo de Constantinople):

Հ Արք սիրակ կ'երե, ի մզ քանի որ գտնեմ թէ
Կ. պայտ առաջին Հայ գաղտնաւ անգամ սուներ են առաջ
Խաղողիկնեան, զան զի (Պատա, Զամշ. Հայ. բա. էջ 309).
Մայ Ե. ժողովրդ մէջ՝ գումարեան ի 1807, կը գտնենք
Յու սիր Եպիփառոս մը կոստանդնուպոլսց, կամ ըստ լու-
յացիկ Օրացցցի (1902 էջ 186) Առնիալուց Շիշաւ ժո-
ղովին մէջ Հայոցը նդունած են Հանուց Եկեղեցւ կո-
մունիկ զատանակը:

թէ ամէն հրահանգ եւ պապոնալիք անարժէք, և կ թզմի վրայ մնացին: Ի ցաւ, շունչնը այս նկատմամբ որ եւ ից յիշտառական ամ անհարկութիւնը քամանակակից անձէ մը: Նկատելիք որ Արաց Արաբ Կաթողիկոսը, որ ժ ցարուն մասնաւոր գրուածքով մը զբաղած է Հայոց եւ Արաց քամանամ պատմութեամբ, անձանօթ կ'երեւոյ Արքայածու Ըջմահերականին, այս լութենէն կարելի է թթաւու հետեւցրնել վրոշի դիմունքն թ: Ժողովակիցի հետո¹, բայ այս որ եւ ից գրուածան նշանակութիւն շատոցա երրեց Այս հետեւութեան կարծեկից է նաև ն. Մատ², որ կը գրէ: «Եւ ահա երբ այդ Արաբնը լուսէ ի դուռ ժողովն կարծեց վարչ վճռ մասին, ուրեմն այդ խիստէն նորան անցար էր, եւ ուրեմն նորա ժամանակ այդ միւս գրուածական նշանակութիւն չունէք:

Հաղըւուեցաւ նաև կիրիին. թէպէտ կը պակի մասնառու տեղեկութիւն կիրքոնի բռնած թշթացքի մասին³, ասկայս ամէն պարագագ պայպէս կարծէ կը տան: Կիրքոնի յառաջնուն կուտահած իրաց ստանալիք ելքը՝ բայ ահմա պատրաստած էր իւր ժողովուրգը: Այնապէս չանէր որ եւ իցէ երկիւ իւր քաղաքական դիրքն եւ Խորովու տաղիւ ունեցած փարկը, որը քմբաց մահացած ակնարկած էր Աբրահամը եւ Քմբացայ գրած թղթերուն մէջ, եւ որուն համար խորիստացեալ, “Քառասէր նկատուեցաւ կաթողիկոսն եւ ուրիշներէն, ամէն պառնալւեցած հանգէ ան աներին կը կանչէր զիւցը: Մարգրագիտ Մերաս անդամ կ'անեածէր իրմէ անոր համար յաջու ժաման, զորդ կը համարէր, արքայից արքայի առջևի առջևի ամբատանել զիւցը:

Աբրահամու Ծըսպայականէն ոչ շատ յառաջ այսպէս կը գրեր Մարզպանն առ Մովսէս բայց սակայն թէ զիքրդ գործ դ զլուի երթայ, դրեցե եւ առ առ թէ զիք զնապահնութենե լսեն, եւ առ առ Ցէր Աստածա ժամա յալու, գիտե թէ եւ աստեն իսկ զնուուն Հատուուն յԱստուուն յԱստուուն դոյ ի ձեռն մարմարու տերանց, (Էջ 175) Կառ թողիկսարանէ արքեօք չծանսւուեցա իսաց եւ քը

Արքանի մարզպանն, թէ սյանց ժաման չ չպատճեցաւ, յայտնի էն թէրքարանից տեսակիցութիւնն արքայի հետ, մանաւանդ 615ի ժողովից յամանակի, յաջոն շատ ժաման անհետն ապահու լըսէն, բայց կերպնի համբաւն եւ այլ հանգու մնանց կասեցուցին զմիրզպանն խորհրդէն:

Սբրահման յիշեալ հրահանցներն տալով հանդերձ կը զգեր մի եւ նոյն ժամանակի, թէ և մեր ոչ լրեմք ի կատարեց օրջակ եւ եմք ի կիշցաղին, եւ որք զինան, աղաչենք նախարարութեան մեջ մեռնել, աեւել դասու յուղը թիւնին (Էջ 194): Բայց ձեռնորդից որ եւ իցի փորիի. այս մասն ի պիտակի շնչեր սուզց բան մ'ըսել. Թունց գուման մըց չէ պատասխանիցը նախարար ուրիշ թը զեակցութիւն նիշեան ասկայն անհրակութիւն մը ու շահապահէնի պատասխանցի մը բոլոր, Յովհաննես Մամիկոնինի քութ, որ միջնորդութեան գեր մը կատարել կու տայ կոմիտասոյ, Տամիկոններից եւ Տարօնյ եպիսկոպոսին եւ Գլակայ վանից վանահօր, որ եւ ապա կաթողիկոսացաւ Աբրահամ Անհուցն իւղը՝ «Ա» (Կոմիտաս), կը դժու Յովհաննես, գնաց մատորել (Վար. մատորել) լԱբրահամէն կաթողիկոս առ Արաց կաթողիկոսն, Ի՞նչ շափով ստուգութիւն կը պարունակեն արդեօք Եպուն. Մամիկոններին այս առողջութիւն կարեի չէ լշաւ. յամանայն դէպու աւանդութեան մը այսափ անդայն (Էջ թ գար) մնացողոքու, որ անկանի է Ուխտանիսի եւ նման յետնապարեան ազգեցութիւններէ, նշանակալից մարդարանութիւն մ'է, ոչ շատ հերի ճշմարտութենէ. Պատահած պարի ըլլոյ պատահամառութիւնն արժանածն են ասքը 609—611ի մեջըք, իբրև վրջնին փողք մը Աբրահամու կողմանէ եւ թերեւս կոմիտասի ներկայացութիւնը — տակաւանին իբրև. Մամիկոններից եպիսկոպոս Ամստունեաց Մատթէոս եպիսկոպոսի հետ միաբանի ապահան պատահած առաջ:

Միջնորդութիւնս պատմական ճանշալով
հաներձ յանցութիւն մը յուսաւու չէ, պատմու-
թիւնը կը ցուցընէ թէ Ավրել իրենց հաւատքին
մէջ պատհանեաւ ալ անիմասն մացին. Տիբոնի
յէշեաւ որդովին մէջ իսկ 615ն Ազարյոց արքային
առէն Աղուանից հետ ճանշցուցած «Քաղկեդո-
նիկը» (Աթ. 122). Ուստանէս (թ. 108) գիտ թէ ե-
նոյն հաւատքով մացին մինչեւ իր ժամանակը
«որ զես եւս կան եւ մասն ի նմին, եւ միշտ հայն
յաս նորութիւն եւ ի վարդապետութիւնն
գիւաւ կեծաւուրութեանց հարեաւոյ յիշրեանց
նշանի մատնին, ու անութիւն մը, ու շատ պարզ է
այլուս այ եւ անկարու երկար միաւութեանց».

Իսկ յարաբերութիւնք երկու ազգաց մէջ քաղաքականորեն սերտ մեացին այսուհետեւ ալ կրօնական տեսակէտով սակայն ոչ ամսաէս։ Այս

1. Ран. ф-тъ а-нѣжъ. ф-тъ а-нѣжъ а-п-р-тъ. ф-тъ а-нѣжъ т-е. а-п-р-тъ
а-п-р-тъ. т-е. 212 б-з.

Տ. Ա. Մամի Հայ-Արացական յարաբերութիւնների
խմբը՝ մայիս 26, 1892, 42, 20.

3. Օպամիկան (Տ. 306) ու երես է հայութեան

2 Զամանակ (թ. 306) զիտեալիւ պատեր ասեալ
իւ լուս. կը նշանականն անու. Փուտ թղթ. չ ճանան. ո իրաբ-
հուու Պատմ.) կը պատմ թէ Երբ լայց Կիրսուու գուռուա-
րեցա յայց ընդ գործ Արքահամու. և այս եղանձներուն
Համար Մօրիկ Կայսեր ամբատառութիւն զրդ Արքահա-
մար որ գուռ աւս զան եւ մաս ի սսրի, եւ միշտ Հայրին
յայս մողութիւն է ի վարդապետութիւն ու ի պատ-
րիաց Կիրծաւրութեամբ Հարեալք յիշեանց
խզմի մազցն. և Խորութիւն մը, ու շատ պարզ է
այլուստ այ եւ անկարու երկան վեատ թեանց:

Տակ յարաբեռութիւնը երկու պահացու մէջ քաղաքականորոշն սերտ մասցին այսուհետեւ ալ կրօնական տեսակետով սակայն ոչ այսպէս Այս

Նկատմամբ անդադար փորիսութեան մէջ էնժարը, մերթ բարեկամական եւ մերթ թշնամական, ըստ ուռում Հայք կը մտաքին քաղեղնականութեան է, ի հետանային: Այսպէս կարենաց ժողովոյն կեղծ կոնկան յաւալապահնին: Ասմանոյուղ ժողովյան մասնակից եղած անդադար մասնակից եղած են նաև Աքրոյ: Հակառակաւ թիւնը երկուստեղ յերեւան կ'ելլեն յառաջակէ ժ գարե սկսեալ, Անսահիա, Խաչիկ եւն կաթողիկոսաց օրով էր Հրատարակուած էր Ծերս պատրաստ մը քաղեղնականաց դէմ: Բայց մեր նապատակն ուռում կը մնան այս յետադայ ժամանակաց խնդրութեան:

Ի՞նչ հանգամանքներու մէջ եւ գեռ որչափ
ժամանակի երկարեց Կիւրիոն կաթողիկոսութեան
տարիները . եւ ե՛րբ իրեց բազմավասակի կեանոս :

Հարցման հանդեպ անպատճախանի կը
մանք գիրքաբարքար առ այժմ. թէ երեք հնա-
րաւոր ալ պիտի ըլլայ առևզումն, անսույզ ժա-
մանակ միմյան ինայ որպէս նորագույն միջաշատ-
կարաններու յայտնութեամբ: Հաւանանեան է կար-
ծել թէ է դարսու երկորոր կեսը հազի: թէ կոփած
ըլլայ, չորսհետզ իրեն 100 ամեայ աբնարդ կեանք
մ'օրիկ: Արա Տարեգիրը շատ շուր ի փոփոխեն
Մծինթայի աթօռույն վրայ կախողիկաններ կար-
տանեան տարիներ տալուած: ՈՒստանես կենաց վեր-
ջին օրերը գծնդակ ցաւերու մէջ հանցացած
կ'աւանդէ, եթէ հաւատալի են տողերը. “Սաս-
տիկ եւ շար ախտի սաստիմանք ասեն վճա-
ռել զինան իւր Կիւրոնն այն Ակուտացից,
(թ. 108):

Թէպէտ իւր բովանդակ կենաց ընթացքին մէջ մեծ անհնաւորութեան մը յատուկ կորով եւ ոգին յանձնին կը բերէ կիւրիքն, եւ արդի բներովն իւր անհանգ կ'անմահացնէն ազգի մը պատուիթեան մէջ, հանելով ամբողջ Վրաստան մը միաբերեան հերթուածէ եւ զայն բրւզանդական գործաւած քարացակիթութեան հետ անդադար հաղորդակացութեան մէջ գնելով, սակայն իւր այ գործունէութեամբն իսկ ըրաւ ինք զիներ վիճակնեայ Հայոց բերանը յաւիտինակա անուոր անծիծց առարկայ. Հայոց անատանագա որ, յիշելով կոչիքին շնչի անոր անատանա նախագատական վերագրի մը. Ուստան էս ամբողջ գիրք մը նուիրած է անոր անուան՝ լի լուտանքներով, մանաւանդ. Բ. հատուածի ԿԱ. գլուխու: Հայոց կողման այս անշանդութողութեանը կիւրիքն իւր գէպի հարեւան վացիները պէտք է վերագրել մի միայն ժամանակի ընթառեան բանանութեուու:

1. Հմայութեան Հ. Յ. Վարդապետովին Առաքելոց անվաերբական կանոնաց մատեանց. Վիճնա, 1896, էջ 240—241:

• Առողիք, էջ 178 էւն. Անահիտ Մամյան՝ Թուրքիա.

8 Հայ Անահիտ Մովսեսյ (ԵՐԻՏ, 1897, էջ 132) Աբա թագաւոր նոյն իսկ հրաման կը հանէ “զի Ո՛ք ո՛ք իշխանց անուաննեալ ընդ երկարականոց հետեւ արար նաև

Հայոց Արքան:

Գ Լ Ո Ւ Խ Փ Գ .

մանք պէտք չէ պատճառել, եթէ զիիւ-
սի արտաքին հոգեբոյզ ծնողուած նկա-
նաեւ գրական ասպարիզին մէջ գոր-
ծինք անսենել, ու արտեք սասացած յու-
ժաւութիւնն եւ այս պաշտօնական, զրո-
նա այլ եւ այլ ժամանակիեր, ընթայե-
ց գրականութեամբ ալ պարապելու,
սդրութեամբ, ըլլոյ թարգմանութեամբ
հայոց հայրէնէն փացանիներին: Առանց տա-
նարիկից նա բարգաւաճել Արա-
աւ այս վախճանաւ նաև ուսումնարան-
մանեց Ս. Գրոց մէկնութիւններ եւ այլ
ական գրառանքներ յունարէնէն կամ
Դիքսանտաստրա, սակայն, լրաց հին-
թենէ շատ քիչ բան ծանօթ ըլլարից
նը ըսկէ այս մասին ստուգութեամբ
բախան գործունեութենքն սենինք այլ
արքներ Նայ Ատանեագրութեան մէջ,
նաևնաափի կապրգին իր բնանականա-
միւլին մէջ ալ: Այս նշանաբներ իր-
թիւններն են, պահուած թիւնց բուժ-
անանինք ուղիւ: Աւելիորդ չէ հսկ թուար-
մի առ մի:

ուղիթ մը առ Մովսէս Բ. Կաթողիկոս
եւ պատասխան, անոր թղթին:

Ե. Երեք թուղթ առ Աբրահամ Կաթուցի իրեւ պատասխան Աբրահամու երեք

•ուղիծ մ'առ Սմբատ Մարզպան։
ի առ 5 թվական։ ոռո՞ք ասած էնք հա-

յլ եւ այլ թղթեր առ Պատրիարքն ի. Կորաւած :

թղթերէն առաջին հինգը գրած է ա-
ակուսի հայերէն, բանի որ հասցեակիրը

Կիւրիոնի անծանօթ չեր հայ լեզուն
Եղի է այս մասին Հ. Գ. Զարբանալեանի

սէս եպիսկոպոսի ձեռքած): — Վեցերորդ եւ եօթ-
ներորդ թշթերը գրած էր հաւանականաբար յու-
նարէն:

Այս թղթերն թէ մատենագրական - պատմական եւ թէ աստուածաբանական մասսակառավաճակն ունենալով մեծ աշխատավորութիւններ ունին, թէ եւ յէտքան շշափեն մատմական խնդիր մը: Պատմագրին պահի գտնե հօն մանրամասնութիւններ յուն-պարսկական պատերազմաց վրայ, կարեւոր տղեկութիւններ արեւելքի, յատկասէս Վլազ եկեղ. պատմութեան մասին, ցանկ մը Աւրորաայ ասեփանութիւնը. Աստուածաբան մը չըրս տիեզե. Ժողովը համառօտ գաւանութիւնը. Ելքուացէն մը ռամկօրէնի ուուուն հասրութեան համար ծոփ նիւթ: Կիրիժնի ոճը թղթերու մեջ մեղն է եւ կորուկ, ջոռ կու ազգութիւնը: Ասադարաւթիւնը կը պատպանան ապացույներով, կը հնքըէ, կը լուծէ ամեն առաջարկութիւններ մեղդաբրութիւն համոցի փառերով, դիտէ դիւսեր ազատելու ինք զինք երկայրաբանութենէ, պահանջեալ միշտ յարտաքն եւ քաղաքավարութիւնը կէպէ պար խօսակից: Լը զանանական է, կը գրէ պար հայերէն մը հասան ընտանեական ասութիւններով: Այս տեսակետով մեծ կարեւորութիւն կրնան ունենալ իւր թղթերը, ինչպէս եւ առ հասարակ ժամանակակից թղթակցութիւննը է: Դարու հայերէնի ուսումնամասութիւններ համար, ինչպէս ունին Պազար Փարացեցի Զ: Դարու եւ Յ. Մամկնեան Ը-Թ. գարոց համար: Պարսից աշմանացութեան եւ ժամանակի արիստական ազգեցութեան շնորհը բառական յածախութեամբ կգործած է Կիրիժն նաև պարսկէնին բառեր, որոնցմէ ուսնո՞ր կը գտնուին նաև ուրիշներով:

Նկատելով ցայս վայր ըստածները, պատշաճ
է, մասնաւոն թէ հարկ է զգիրին իրեն հայե-
րէնախառ դժվար հայ մատենադրաց շարքին մեջ ալ
պատել. ինչպէս արդեմամբ է ալ ըրած է Հ. Զարբե-
անական:

Սինէցեա լարուած Ամերիկանի դրական աշ-
խառնա թիւնքն յերեւան հանելը ետևէ էի, գեղ-
ւու 1906 թ., Հիսուսթափով մը նկատեցի Կարե-
անացի Էջմանական Զենապարագ Մայր Եղուակին մէջ՝
1929 թւուին տակ այսպիսի տաղակ. “Մէկնուին մուշ-
ուրուցոյն չեն նուն ու ամախալ բարըդրէ դրեալ ի-
շղթի է Կարեւուն Հոգուածուու, որ աղա ան-
ունի Արա և որ շնորհու դժուածու է Հոյու եւնու-

զայ. ի թուին Հայոց 24 = 1311. պարունակին
ի սմին ա. Մեկնութիւն թղթոց Կաթոռղիկեայց
հաւաքեալ ի զանազան վարդապետաց եւն:

ինչպես բնական էր, գոյութիւնս հետաքրքրեց զիս ջերմապէս, մանաւանդ որ տակաւին ոչ ոք ախ-
տարկութիւն ըստ էր այս հետաքրքրական Ձեռա-
գրի մասին. եւ յայսուղութիւնը շատ լուսաւորու-
թիւններ կ լուսացնէր թէ ես պատմանեա և թէ մա-
տսենագրական տեսակետով: Բայց Խորցոց-ցւու-
նառն իւր ծագումն է զարու երկրորդ կիսուն կը
պարտէր, ինչպէս հետեւասր կրնար Անիրին անոր
Ունկնութեանը ճանարկեւ, և Անիսուլով զայ յա-
քած էի եղբակացութեան թէ՝ Մշկնութիւնը կը
մնայ կարու քննութեան: Արուեամբ ալ տարի
մը յետոյ երբ գիմեցի առ Սահակ Ա. Սմառունի
Էջմաննի Մատենագրարանի Արժ. Մատենագրար-
անապետն, որ միջոցամբ ուժութաց պատմանախանէլ
7 Աւր. 1907թ թղթով, մանրանանուութեամ կար-
բագրելով բոլվանդականթիւնն եւ յիշտակարան-
ները պարզուեցան թէ Էջմաննի յիշեալ
Ձեռադրին մէջ ունիւք մնեց Ներսէս Շնորհաւույ
Մշկնութիւնը, 1811ին ընդօրինակուած կիրին
առնեան անձի ըն ձեռօքը: Հոր ի գեղ կը համարիմ
ամորջութեամբ է եւ չըրհակալութեամբ ի մէջ
քերել Արժ. Ա. Վ. Սմառունույն նամակը, որ այս
պէս կը հնչէ.

“...Մայր Աթօսին մատենադարանի N. 1 66
(բառ Կար. յ. 1429) Եւեպիքը որի մէջ է և Նշեր
մատասցոց արած Բարեգուց-չեն ճանի մինչութիւն,
արգարեն գրուած է Հայոց 21-1811 թուին, և որ-
պէս ար պատրիարք, արքէն եւ ամսողը Եւեպիքի գինն
կայ արտադրոն եղի, և ոն Անիքոն, թունելով իւր-
արտադրած գրեթե Քերուում 4 հաս անեցի յիշասա-
կարանուն, յիշասականունն որոնց Հայութը ուն հա-
րում գինը 1 առ ստուծեն առ առ այս այս խորհրդով,
որպէս զի պարզապէս Հայութանի լինի, թէ յիշաւ-
լի իշխանութեան, միայն Հեղինակ չի բարդութեանց ճան-
մանութեան, այլ եւ այն կիրանը չէ, — “Առ ապա
եղին կաթուգիտան Արաց եւ օրունց գլուխցին ի Հայոց
Եկեղեցույու, որոցն եւ ամսու եւ անհինն ենթադրու-
թեամբ, յասած է բերուած առ առաջնորդ առաջնորդ ԱՅ:

Ահաւակի պդր յիշատակորանենքը,
Զեազիրս ունի իւր պկռում Ա. Ներսէս Շնոր-
հալը Բարբուգացէֆ մնկութիւնը հետեւել խորա-
գործ. —

“Պատճեան, բարեքացուցէին մէկնաթէան, զդը արտօնէած անառան Նկրածնի հայոց կամաց պիտի անգամ արաբացան թէան Հաւատոց Տաղմատան և աց Անկարի իմանալ զառապարփէ Գրիգորիս...” որի վերաբեր իրին անի այս մէջանակարգութէ։ — “Մեզօց մեռեցոյ կիրարինին, Թօնութիւն հայցին ով պատուեցի եղացաւ, եթ անեան երախտաւոր եղացաւ, Վիշիթի բայանափի եւ խառապին։ Թու 582.”

Թվ. 60։ — «Հաւաքումն մեխութեան եաւ-
թանեցանց թթօքունի կամաց պիհեց», որի մըրթիւրամ։
— «Ալ էղարդ յիշա զիմբռն ժրազու ժրազու»։ Տիկ. 131։
«Զգեսդ սրին զատաւատեա անձն զիմբռն ուռա-
մեան ապաւուր բամի յիշեցէ աաամի զիմբռն զա-
տեան։ Կամ զինօնաց է, եւ զեզաքան ըստ Հագոյն
իւ մարմույ, եւ յիշուց եւ յիշեցու սրե զորդացածի։

Թռ.՝ 238.- «բազմերժանիկ եւ առեցերա-
քարող Սուրբ Գևոտին վարդանա Հաւատում մեխու-
թեան կրպյ երգոն ի խնդրյ լրսաւոր առան աստո-
ւծ Կիւրակոս վարպատիսու որի վերաբերյ առան այս
ընդարձակ լիլատարարաբ.» — «Փառք եւապիրի եւ
մայկ ինութեանն հօր եւ որդյ եւ ուուրք հոգայն. ի

¹Մայր Յուղակ, ապ. 1863, էջ 167:

բնաւի եղանականացու, զի են կարողութեան ցաւալը-
շակ անձնն աշխատափրարպ հանդիպել կատարման
աստվածացին տառիս եւ զի նոյնըն պիզով, եւ չ-
եթէ յարտևես գրութեան ապատա թալ համար-
ձակցու ի սա տառատպութեանը: Վաճառանդ ոյն իսկ
զի արամանըլունեալ ամամի հեռի գործ յարգինական
ցարուց զիր ուսանիր ընդամեալ ենի: Վան որոյ զա-
իր զինդուաթի արձան դողոցան մասարոյ իդասական
արձանացուցի մեղագաղամած հոգոց: զի ի ասաննելի
զան եւ լոնթեանուն, եւ կոմ յօթանին, զիսոր-
հառաջ տէր ողորմին տայցեց: Կաեւ զօրժամի յաշա-
տիկ զարգեմքարու բարունակուն իմ զան: զնօրդն
երամեր նոյցոյ: եւ զան մարմաց ճնառն իմ զիսոր-
դան քչ: եւ զան (քերած) եւ զերցարն իմ, զմիթթա-
քչ, եւ զայսատու կրասառու, եւ զմիթթաթիչ, եւ յի-
շողացդ տէր ողորմացի: իր թափականութեան հոյու-
չ յորում աւ բարուն եղու հնաբետ չ (ապաէ զան
ու զնան) ծրագրութեամբ, ձեռաբ յոդնամին կիւ-
րինի պահապար բանի:

**Զարգեմքարու հոգեւոր հայրն մեր զիշան յի-
շեցէ ի բար թիւ 291:**

Հարի համարմ ասել նաեւ, որ Մայր
Աթառին միաբանեից շատերն եւ Ձեզ նաևն ուշ-
գարձնելով վերցիշեալ մարի մասին կարինեան ըն-
ցակի տառա հնաբարցի անկենթեան, ժամանակին
զրացուել են այդ ճառավու եւ որ հաւաքրագիր հերի-
նակով, կալսոյ Ձեռագրով Ֆերենց ափակի ափ-
յայտնի սիսաւը, յետ են կացել իրենց աշխատանքից:*

Այլաշփ հայ Մատենագրութեան հայթայ-
թած տեղիկութեանց համաձայն. աւելի պէտք է
ակնկալել Արաց Մատենագրութեան անդրադայն ու-
սումնակիրութիւններէ, ուր Ձերեւս թաքուն ըլլան
թղթեր եւ այլ միշտապարաններ, որոնց սիփա-
կանուած է պայծառագոյն ի լոյս հանել կիւրինի
դրական պարինենները եւ արժունիքը: Գործ պապ-
տայ քննիչներու:

Մենք հետազոտեցինք եւ ուսումնակիրեցինք
այս չափով, որպատ առած էինք մեր ծրագրին մէջ:
hoc erat in votis.

Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ.

Պէտքու Էպի-էպուու:

Վերագոյն քանի մանգամ յիշատակուե-
ցան ոնք Պետրոս, որուն անձնաւորութիւնն անձա-
նօնք մատ սակայն, թէեւ ըստ Աւետարին՝ Բա-
ժանան պատասխանութիւնն մէջ խատարա թէեն մէջ
եղած է: Հոգ կարեւոր կը համարի լուսաբանել
իր անձնաւորութիւնն ալ, հիմունած դարձեալ
Ուխտանիսի զրուցախառն աւանդութեան վկայ:

Պետրոս ազգան եւ աշխատակուե-
ցան ոնք Պետրոս, որուն անձնաւորութիւնն անձա-
նօնք մատ սակայն, թէեւ ըստ Աւետարին՝ Բա-
ժանան պատասխանութիւնն մէջ խատարա թէեն մէջ
եղած է: Հոգ կարեւոր կը համարի լուսաբանել
իր անձնաւորութիւնն ալ, հիմունած դարձեալ
Ուխտանիսի զրուցախառն աւանդութեան վկայ:

(Բ. 4.) այր կորովամար կը ի Արաց

(Բ. 4.) այր կ

արոսի. “Եթ առաներ երթեւեկի ի մեղ վահն հաւա-
տոյ ինչ իրաց, ապա եթէ ոչ մեռանիս ի ձեռաց
մերը, եւ կամ՝ զի այդքնայ յարձակեալ եւ ի վե-
րայ մեր իշխանութ գալով քո առ մեզ գրով եւ
ապատամու, Աւայ էւպարք առեայ, կը շարու-
նակէ Աւիտանէս, մինչեւ ցայդիմ կը պարծին
լիքը — “աւանդութեամբ ի միհեաց առնենով, —
թէ եեր Քայլ Պետրոսը մեր իշխաններին կրօց
դարք լւանց պայմաննեին: Բայց թէ երաց
այս պարքս է, “որպէս Նորայի ասեն, կը յաերւ
Աւիտանէս, մեզ ոչ գիտեմք”:

Գայլ Պետրոս կ'անուանոի Եղյներէն, ինչ-
պէս դիմում է եւ. Աւելանոս (91, Պետրոս Աւ-
տոբացին², եւ թէեւս անհան հօն շփոթեկէ
ծագած ըլլայ այս աւանդութիւնն Արաց քով,
ինչպէս արդեամբէ ալ եղած է ըստ Ուկանանիի:

Այս աւանդութիւնն է հաւատականաւորաց
Ավախուցքի Վրաց պատմաթեան մէջ՝ “Գուրգին
եկեղեցակի բարեկերեւէ ի մէջ բերած զըշչը³,
թէ երբ Հայք Արխանցից արև ընդունեցան, Պետրոս
Խաչենի (եպիսկոպոսն) Միքայէլ եպիսկոպոսին
զրեց, որ առանց այ երգէ նոյն Միքայէլ ասոր
վրայ քանի մէսի եպիսկոպոսաց ընկարակցութեամբ
Ուտուանին կ'երթայ, որ նոյն աստեն բարձր դաշին
մի վրայ բազման եր եւ կը կարծէր, թէ բոլոր
ներկայ եղողներն իրեն շուրջ պիտի գնեն եւ աննոնց
պիտի հետեւի իր հակառակորդը Միքայէլ, բայց
Միքայէլ անհարժական ցցուցան մը ուս-
պահ զՊետրոս դաշին, եւ կը քարդուի. իրեն
օրինակին կը հետեւին միւս եպիսկոպոսներն ալ եւ
կը սպաննեն: “Այս գարեւ ի վեր, կը յաւելու
լավագու սկիզբ առնեն երկու ժողովրդ մէջ կրո-
սական վեց եւ հաւատու տարբերութիւնն ու Այս
տեղ, ինչպէս կը նկատուի Բրուտ թէ եւ հավատա-
մանապրաւթիւն կայ, բայց “Գայլ Պետրոսի,
զրցյին հետ ունեցած նոյնութիւնն ալ ակներեւ
է: Հայկական (համ լաւ եւս լավակն) այս զոյցը
ուրիշ գոյնով ալ կը պատմամ, որ նոյնութիւն հե-
տաքարական է. Ակրիսոն Սբրահմէն արքեպիս-
կոպոսութեան պատի կը ինդրէ. բայց Արքահամ
կը մերժէ, կը զանայ. “Եւ թէպէտ ի ճենան Պե-
տրոս եպիսկոպոսին բազմում անդամ մոլցիւեաց
ան չորսեւ զննութիւնն, ասախոյն ոչ հաւանեցա
(Աբրահամ), ապա բանադրեալ եղեւ Ալբրահամէ
ինքիքն. որյ առ եալ զննութիւն եւ զինունն՝ ետ
զՊետրոս եւ ասէ. Զերդ ձեզ լիցք. եւ յետոյ եր-
կուցքաւ յուղաբիւծաց ի ծածուկ զիիր, եւ ետ
սպաննեն զՊետրոս երկու սարկաւագքը ի երին
կանգնաց⁶.

թիւնը ոչինչ է. բայց կ'արժեն ի նկատի առնուիլ

Հ Հմատ. այս զբոցին եւ կիք. 26. Մ. Գուշ՝ Բառ դժ
առ. Վեհաւ, ԱՐԲՏ, 1900, էջ 503:

2 Գիրք թող. 328, 491 էջեա

^a Brosset, Hist. I. 191, n. 2.

⁴ Brosset, Addit. 123, n. 2. ⁵ Id.

Տ Էսթինի հրատարակութեան մ.ջ

գծի մեջ նշանակուած է “Սիւնեա

Նարկոս, աճ ըլլայ Աի. Նեաց համանուն եպիսկոպոսը, որի
հարկէ անտեղի է:

• ԱՐԵՒ. ՕՐԿԵՆ. ՀՐԱ. Է. ԹԻՆԻ, Էջ 76:

պատկերելու Համար պատմական անցեալի մը թռ-
դոցած տպաւորութիւնքը անսպանագոյն ժամա-
նակաց վրայ . ինչպէս օրուան անցքերը մրափողին
վրայ ազգեցի տպաւորութիւն մը թողավ յա-
նորշջ կը պատկերնանա, նոյնպէս ապագայից
իրեւակայութեան առարկաներ դարձած են դարեր
յառաջ Հայոց եւ Արաց մեջ տեղի ունեցած կրօ-
նական գծառութիւնը .

Պետրոս շնորհցած արգելօք որ եւ իցէ գրական նշանաբերը մը հայերն կամ վրացերէն։ Խնչպէս տեսակը, անառաջանախան թողոց Աթբժիտափի թուղթը։ Թէ ուրեմն առթիւ թղթաբառներն իւն ևնեցած է, յայտնի չէ։ Թիմուշ Գրիգոր մէջ անհիմք դրսածքը մը այսպիսի խորագոյն ներքեւ։ Աշատաւարմագունէն եւ ինասանագունէն եւ աստուածաւագունէն եւ եղանակը ուղղակի կա Պետրոս Տերութեան անունը Թեթեւուն վայրուն կենա մը շփրէն ընթէ երցողն եւ կարծեւ տայր, թէ Վրաց բաժանման առթիւ գրուած ըլլայ։ Հետեւաքար ճառեկի Պետրոսի ձեռքէն։ մանաւանդ՝ որ Մովսէս եպիսկոպոս զայն է դարու սիկլագութեալ յուղաւանքուց դրեթէ կից գասաւ է Թէ Անշահ Գրիգոր մէջ Աթբժիտափի առ Սորեմն թղթէն յայս։ Տարբիներ յառաջ, երբ Կ'ուսում մասաբէի Պետրոս Սիւնեաց եպիկոնոպոսի կենանքն եւ գրութիւնը, առթիւ եղան էր զարտեած գրութեամբ այ¹։ ուրեմնամաս էր այս համգործն թէ գրուածք անենակած է։ գարուն է, Հերենանիթեամբ Պետրոս եպիսկոպոսի, զոր կը յիշատակէ Աւելանէս, եւ թռաղթը ուղղակած է Ցուղսաայ Մովսէս² եպիսկոպոսի։ Յայպէս ալ պատասխանի զայն է։ Սարց դիսեանի այս հաստատութեան գէմ, թէ է հեղինակն Սիւնեաց Պետրոս հայուսուն է³։

Բայց այժմ, ինչպէս ցուցուցին անդրագույն հետազոտութիւնք, և դարու առաջնին քառորդին յիշուած իշետուոս Աբաւանինի Ներկայացուցածին պէս է Հակաբարձերնական, ինչպէս է յիշեալ գորոթեան հեղինակին, այլ քաղիկեռնական, որով նման գրուածքի մը հեղինակ չի կրնաւ նկատուիլ. Մորոյ Բիշզանացից՝ այս նկատմամբ կը գրէ. “Այս Ոետրոս շատ հաւանական է որ ըլլայ Անտիքայ հերետիկոս հայրապետն թափիչ, ըստ մեր ամառենադրաց՝ առաջ կայլ, կիսուած. որ ոչտա հաւանական է, թէեւ համապատասխան մեն չկրցաց գտնել յոյն կամ ասորի գրականութեան մէջ Այս է հաւանականորէն նաև Մովսիսի Ցուրտաւույ Եղիսկոպոսին յիշատակած “Թուղթն Պետրոսի Անտիքացւոյ, որ գորթին մը, ուր կը խօսուի Քաղիկեռնի ժողովին դէմ” (Գիշ+ Թիշնց Էջ 126).

Digitized by Google

Տառապանք մէջ մէկ առաջ է առաջ գույնը:

Տ Բ Զ Ա Մ . 1904 , էջ 65-68 . այս կարծիքեն է եւ Հայեան առաջատար ամենամեծ կամք . և Պատիս . 1904 էջ 1122 .

Հարավային Արև. Վ. Պողոս, 1906. № 1122.

* Z-55-456. U.S.A. 1908. & 155-456.